

վայելով զայն կը փառաւ որին զի այս ցուխտենական , որ յերկինս է :

Այն ըդմիւ կը շնորհաւ որինք աշհու և սութ հրատարակութիւնն եւ սոյն ուղղութեամբ կը մազվիմնք իրեն յաջողութիւն և յարատեւթիւն :

ԱՍՏՈՒԱԾ

(Նովին դիւնդայութեան առշաւծոյն) :

(Հորունակութիւն և պետք , առա թիւ 3 :)

Կը պատմուի թէ Մեծն Ազեք-
անզը , իւր մանկութենէն ՚ի վեր
խիստ մեծ շքեզութիւն կը տար առ-
տուածոց պաշտաման . օր մի երբ նու-
զահ մաստցանելու առեն ափ մի լի-
խունկ գրած էր կրտկարանի մէջ . “Այս յա-
կանակաւ ըստ պարագարականի վատնէք
գուք զայն , առաց իւր Լէսնիդաս կա-
ռավարիչն , երբ զրտեք այն երկիրն
որ յառաջ կը բերէ սայնպիսի բերքեր :
Պէտք է օր այն առեն ամենոցն խնաշ-
յալութեամբ դորձածէր ինչ օր ունիք ,
“Յետ այնպիկ , երբ Ազեքբանդը նր-
ւածեց Արաբիան , ուր խնկեցն յա-
ռաջ կը գայ . Լէսնիդասի տուած խը-
րսան յիշելով , զիկեց անոր շատ մը
խնկեցներ , և յորդորեց օր սակաւ
խնայող լինի աստուածոց պաշտաման
մէջ :

Երբ Պիտոս անհաւատ անձանց ուղեկ-
ցութեամբ կը նաւարիէր , նաւն մը-
րրրիփ հանդիպելով անհաւատներն ըս-
կըսան զաստուածներն յօգնութիւն
կանչել . “Լուսթիւն պահեցէք , ա-
սաց անսոնց Պիտոս , որպէս զի աստ-
ուածներն չմասնան թէ գուք հոս էր ու
Դարձեալ երբ անհաւատին մէ կը հար-
ցուց սոյն իմաստունին թէ ինչ է բա-
րեպաշտութիւն , ամենն ին չ'պատասխա-

նեց . և երբ իր լուսեթեան պատճառն
հարցուց , և Արտիշեան , ասաց նա ,
քու հարցումներդ այնպիսի փաստե-
րու վերաց կարացած են , որոց դու չես
բաւական խելաժառատ լինելու :

Ասաւուածութեան նուիրելուիք ա-
ռաջին պաշտամանքն է հաւատալ
Նորա գոյութեան . ապա՝ ճանաչել
որ նա լինի է պաշտպան և Նախախո-
նամող մարդկան , առանց զօք անտես
առնելց , Ով օր կ'ուղէ արդանի լինիլ
Նորա շնորհաց , պարտաւոր և բարի
մարդ լինել . ով որ կամի նմանիլ Առ-
ատւծոյ պէտք է յարդել զայն բատ
արմանուոյն : Ուրիմն արդարութեամբ ,
իմաստութեամբ և սրբութեամբ կա-
րող է օք շահիլ սոյն նմանողութիւնն :

Հօգւոց անեղծութիւնն խնչեկս և
ամեն մեծամեծ գործքեր , յԱստուծոց
են , առանց Նորա չեք արդար սպիռ
Առաքինութիւնը ոչ բնութեան պար-
զեւ է եւ ոչ դաստիարակութեան ,
այլ նա կը գայ Աստուծմէ : Ոչ , բնու-
թիւնը չէ զայն մեղ պարզեւողը , ճը-
մարիս է օր մենք կը ծնանիմք առա-
քինութեան համար , այլ ոչ առաքի-
նութեամբ :

Զ'կայ բարի մէկը , օր իւր բարու-
թիւնն պարտական չ'լինի Աստուծոց :
Ով կարսզ է , առանց ասաւուածոյին
օգնականութեան , ազատ լինիլ պա-
տահարներէ : Աստուծած ինքն է , որ
կը ներշնչէ մեղ անիմւ եւ առաքինի
խորհուրդներ : Նա կը բնակի արդար
սրտերու մէջ : Ով չ'զարմանար երբ
տեսնէ այնպիսի անձմը , օր ոչ վտանգ-
ներէ կ'երկինչ , ոչ իւր կրից գերի կը-
լայ և ոչ ձախողանաց մէջ երջանկու-
թիւնէ կը դրկուի , այլ մարդկային ա-
մեն ինչ իւր տակն առած է : Ոչ ա-
պաքէն պիտի ըսէնք այն առեն , և թէ
առեն առաքինութիւն այս վաքրիկ է ,
ակին վերաց կը տեսնուի , “ըդեօք առ-

տուածային զօրութիւն մը իջած է նորա վերայ ո : Երբ մահկանացաւ մը բարձր եւ իմաստաւն զգացութերով լի է , երբ նա կը ծիծաղի երկիւղի եւ խուժանի յուսոյ առիթ եղող առարկաներուն վերայ եւ երկնային զօրութիւն մը զայն կը կրթէ և կը կառավարէ . այս աստիճան մեծութեան մը հիմն ու հաստատութիւնը աստուածային զօրութիւնն է :

Ավելիպինն Ափրիկեցի՝ բնոււ գործի չէր ձեռնարկեր մինչեւ որ նախ այցելութիւն ջննէր Արամազդայ տաճարին , որպէս զի հոն աստուածային իմաստութիւն եւ հասարակաց օդտակար խրատներ հաւաքէր : Եւ այս պատճառաւ էր , որ միշտ արշալցուէն առաջ Կապիտոլիոն կ'երթար նա :

Կիերոնն Արլայի համար դատ վարելով , ընդհանուրի առջեւ յայտարեց որ Կատիլինայի դաւաճանութեան մէջ , աստուածներն իրեն ազդած էին հայրենիքն ազտելու խորհուրդը . «Անմահ Աստուածներ , դուք ինքնին էիք անշուշտ , որ հայրենիքս ազտելու փափառով վառեցիք իմ հոդիս . որ մոռացնել տուիք ինձ ամեն մտածութիւն , որպէս զի իմ մոռածութիւնս լինի լոկ հասարակաց ազատութիւնն : Դուք էիք այս , որ ցնորից և պատրանաց խաւարչուն գիշերայն մէջ , ըւսաւորեցիք հոգիս աստուածային լուսով : Ես պիտի վերագարձնեմ ձեզ ինչ որ ձերն է : Ես չեմ կարող ասել թէ այս մրկալից և աղջամղջային ժամանակի մէջ ընտրած լինիմ ինչ որ լաւ էր գործել : »

Տիմոլինն անուանի զօրապետն , երբէք չէր արտասանէր այնպիսի բառ մի , որոյ մէջ տեսնուեր մեծամութիւն և ամբարտաւանութեան ոգի : Երբ բազմութիւնն նորա վերայ գովեստներ կը կարդար իւր առջեւ . նա

միշտ ինքվինքը յանչափա պարտաւոր կը համարէր աստուածոց . վասն զի Նորա սրուցելով ազատել զՍիկիլաբունաւորաց լուծեն , զինքն մածարեցին կատարիչ կարգելով սոյն մեծ նը պատակին : Որովհետեւ նա լաւ ամենայնի հաւատացած էր , որ աստուածային նախախնամութիւնը կ'առաջնորդէ այն ամեն իրաց , որ տեղի կ'ունենան այս աշխարհի մէջ :

«Դիտացէք , կ'ասէր Պիհաս , ինչ բարիք որ ըրած էք , այդ ամենը երկնային շնորհէք է : Մարկոս Անտոնիոս կայսրը , իւր կենապրութեան մէջ , շնորհակալութիւն կը մատուցանէ աստուածոց , որ իրեն օգնականութիւն և խրատներ տուած էին վարուց բարւորութեան . և թէ երիտասարդութեան և թէ ծերութեան ատեն , չարագործութեան հազարաւոր առիթներէ պաշտպանած էին զինքը . նա և այն պատճառաւ , որ Նորա շնորհած էին իրեն բարի ազգականներ , բարի դաստիարակներ և բարեկամներ :

Եթէ կան մարդոց մէջ բանականութիւն և առաքինութիւն . ուստի են սոյ գեղեցիկ պարգեւներն երկրի վրայ , եթէ ոչ յերկնից : Նախնեաց աշխատութիւնն ՚ի գիւտս արուեստից , և զանոնք մեզ աւանդելու բարութիւնն , աստուածութեան բարիքներ են : Նա որ կը կարծէ թէ այս գաղափարները բնականաբար ճնած են մարդոց սրաբին մէջ , այնպիսին ապերախտութեամբ կը դիսէ աստուածային պարգեւներն : Պէտք չէ ասել ամենեւին , որ մեր դիւտերն բռն իսկ մեզ կը վերաբերեն . Բնութիւնը տնկած է մեր մէջ աւմեն տեսակ արհեստից բողբոշն , եւ Աստուած՝ որ Տէր է ամենայնի , կ'աշեցնէ ՚իներբուստ և կը զօրացնէ նոյն բողբոշներն :

Ցոյնք և Համբայեցիք , կ'ասէ Կի-

կերտն, թէպէտ գիտելին որ աստուածութիւնն ամենուրեք է, ոյլ սակայն կամեցան բնակեցնել աստուածներն մեր քաղաքաց մէջ, որպէս զի մեր քարեպաշտութիւնը պարարեցնեն: Աստուածոց ներկայութեան գաղափարը կրօնական այնպիսի ոգի մը կը ներշնչէ, որ նվաստաւոր է նա և հասարակաց օրինաց: Իմաստունն Պիւթագորաս իրաւամբ ասաց, որ մեր հոգին՝ կրօնական և բարեսլաշտական դգացմամբք ամենէն աւելի կը ցուի այն վայրկենին: յորում մէք՝ տաճարներու եւ աստուածոց պատկերաց առջեւ մատուցուած պաշտաման կը ներկայանամբ:

Թաղէս, որ Յունաստանի հօօմն իմաստոյ մին էր, ասաց, «Մարդիկ պարտաւոր են հաւասար, որ աստուածներն կը տեսնեն ամեն բան. նոքա ամենուրեք են, որպէս զի ամենուրեք պաշտպանեն անմեղութիւնն ու սրբութիւնը, ինչպէս ամենայարդի տաճարներու մէջ»:

Այն աստիճան մեծ էր երբեմն տաճարներու յարգանքն, որ նէ ոք չէր համարձակեր այն տեղ ու թքանել և ոչ ունչերն սրբել:

Ելեօվիս քաղաքի գիւցտկան խոր հրդոց քրմասկեսն կ'ասէր խորհրդակիցներուն, «Տեսանելի իրերով խոկ կարելի է նկատել աշխարհի թագաւորն: Նա միակ է, ինքն յինքենէ, և ամենայն արարած անկէ միայն ծագումն առած են, նա իւր արարածոց մէջ է և 'ի վեր քան զայնս: Նա կը տեսնէ բոլոր մահկանացուներն և ոչ մի մահկանացու չէ կարող տեսնել զինքն ո:

Աստուած, ասաց Պիւթագորաս, բովանդակապէս տիեզերաց մէջ է, և կը տեսնէ բոլոր ազգերն: Նա ինքն է որ կը կանոնաւորէ գարերն, կը կաշմէ-

բովոր մարդկութիւնն հոգեղին, նա է պատճառ և առաջնորդ զօրութեան և գործոց մարդկան. ծագումն ամենայնի, չահ երկնից, հայր, միոք, և հոգի բովոր արարածոց, և պատճառ բովանդակ ավաստորհի:

Վաղ կամ անագան ամբարիշուներն կը գտնեն իրենց պատիմը, և արդէն պատամութիւնը կը հաստատէ զայս բաղմաթիւ: Օրինակներով: Հին Դինեսիոս՝ Ավելիլիոց բռնաւորն, անգութիւնը հաւատակաց գէմ, ամբարիշունը նոյնովէս աստուածոց առջեւ, կողսպատելով տաճարներն և թշնամանելով զանոնք ծաղու և կատականօք: Յօր մի Արամազդայ տաճարներէն միսն մէջ մանելով առաւ այն տեղէն ոսկեղին վերարկու մի, զոր նուրիսած էր նորա արձանին Գելսն բռնաւորը, եւ այս գործութեան վերաց կատակաբանութիւն մի տւելցնելով ասաց. «Ոսկեղին վերարկու մի ամառուան համար խիստ ծանր է եւ ձմռան համար ալ խիստ ցուրան, ուստի անոր տեղը առուեղին մը գնելով արձանի ուսերուն վերաց, ասաց, «Այս ամեն եղանակի ալ յարմար կը գայ ո: Մի ուրիշ անգամ ալ նա տռնել տուաւ Եսկիւլապիսի ոսկեղին մօրուան, որովհետեւ, կ'ասէր նա, չը վայելէր որ մանուկն մօրուս ունենայ, մինչդեռ իւր հայրն Ապողունը ամեն տաճարներուն մէջ անմօրուս կը ներկայանայ: Ուրիշ անգամ մի եւս երբ տաճար մի կողսպատելով անոր հարուստ աւարներովն գէպ 'ի Ավելիլիա կը նաւորդէր յաջուզակ հողմով. «Տեսէք բարեկամիք, ասաց նա, բնչպէս աստուածներն կը յաջողացնեն տաճարակապուտներունաւարկութիւնն ո: Արդարե նա անմիջապէս լը կրեց այն վատանգներն, որոց արժանացած էր իւր ամբարշտութեամբը, բայց յետոց կորսուեցաւ ո:

բոլացի մը մէջ, զօր լուրած էին իւր հոգատակիներն, Յաձախ երինից յառ սումն միւս աւուր համար վթէմիզն գրութեան կը պատրաստուէր, և յու ջորդ օրը միօրեայ յափաղումն վասն դաց սաստկաւթեամբ փոխորմնեցաւ:

Պիւռու, Եսպիւռու նահանգի թագաւորն, Էսդրի սահմաններն շրջադաշելին զինի Ամիլիլոյէն դաւանարաժամանակ, Պրողերապինի սամարին դանձն կողմագուց, և և այն արծաթշներն իւր նաւերուն մէջ բերել տուըլ բնքն սկսու ցամաքով շարունակ իւր ճանապարհն, Խոչ պատահեցաւ. Հետեւեալ օրն սսկալի մըրին մը խօրտակեց իւր բոլոր նաւասորմիզն և բաղրնաւերն, որոց մէջ էին արծաթշներն, Էսդրացոց ծովափունքը ձգուեցաւ. Այս իշխանն որում սոյն աղէտներն յիշցուցին թէ իսյ Աստուած, Հրամայեց որ բոլոր զբաններն ժողովնեւ և դիցուհւոյն տաճորն վերագարձնեն. այսու ամենոյնիւ դարձեալ բնաւ յաջազութիւն չունեցաւ. Խոս ընոյէն աքսորուելով մնարդ ձեռքով մի սարմանուեցաւ Արգոսի մէջ, ուր խուլութեամբ մնած էր գիշերամեն, Սրբտասարդ Արգոսոցի մը զայն նիկ զակի հարուածով մի փրաւորած էր: Այս երիտասարդը իսէ քառուաւի մը զաւակն էր, որ իւր տանեաց վրայէն այլ կամաց հետ կը զիսէր այն իսիւ ընեւ, և տեսնելով որ Պիւռու իւր բոլոր օրէն դարձուցած էր դէստ ՚ի իւր հարուածոյն, վախցաւ իւր որդւոյն կենաց համար, և վութով աղիւս մի առնելով երկու ձեռօր նետեց զայն ուղղակի Պիւռոսի գագաթն: Այս հարուածն զայն վար նետեց ձիոյն վլրոյէն աւր սպանեւեցաւ նա Զօրիրի մը ձեռօր:

Յետ երկար ժամանակաց, Գէնմթու Պլմնիս որ հոռվայցի պահապան

զօրաց կառավիսրիչ Երևակ բայց մէջ համարձակեցաւ ուռքը աւարներով ընու լիւր ընչափացութիւնն, ուստի Պիւռոսին պէս ինքն ալ Պրօվերապինի գանձը կողմագուց: Եւրակայութ երեք գործու կաներավ հանդերձ դատաւոր մը զօրկեց, որք իրենց արտած հրամանին համեմատ մասնաւորապէս աշխատեցան կրօնի վրէմն առնուլ: Եւ վերադարձուցին դիցուհւոյն գանձարանը Պլմնիսիսի և իւր զօրաց քով գտնեւած զրամներն, կրկին գումարով մը, զօր նաքա Հռովմէն բերած էին, և վերացուցին զայն բաւարարակն Պլմնիսիս, զօր իւր զօրքերն անխնաց չարչարելով մահուան գուռն մօտեցուցեր էին, քիթն ու ականջները կը տրուելին յետոց Հռովմտարուեցաւ որպէս զի իւր վարուց հաշւեն տու: Բայց տակուին դատասահն զններկայացած մեռաւ բանտի մէջ առկադի հրւանդաւթեամբ մը:

Քսելիքսէս, նաւակիսն պատերազմ բանալի յառաջ, յարում բնքն յաղթուեցաւ թէ միստուկզէսէն, չըս հազար անձնոր որոշեց, որպէս զի Երթան և թէ զիիխան մէջ Ապողոնի տաճորն կողմագուէն, որով նա պատերազմ կը բանար ոչ միայն բնդզէմ Յունաց, այլ և ընդ գէմ անմոհ Ակսուտածոց: Բայց խառնակ օդն ու կայծալլ բնաշնչ ընելալ սոյն զօրախումբը, ուստիցին նման թէ որշափ տկար է մարդկանց զօրութիւնն Աստուածոց առջեւ:

Ընդհակառակին Ագեստիզաս՝ Լակեդէմնի թագաւորն մէծ յարգանք կը տար տաճարներու: Գորոնէի ուստիրազմէն զինի, զօր ունէր Ամենացոց և թէ ովտացոց գէմ, նա աւելցուց իւր վարքն, վիճուցանելով իւր բարկութիւնն կրօնի առջեւ: Փախատականաց բաղմանին իւր մը ապատաճանած էին տաճարին մէջ, երբ հար-

ցուեցաւ Ազեօխը մէ ինչ պէտք
է լնել նոյն փախառականաց, նա հը^ր
բամցեց ներել նոցա ՚ի պատիւ նոյն
սրբալսցրին : Նա յարգեց ոչ միայն
Յունաց տաճարներն, այլ և մի և նոյն
մեծարանքն կը տար Բարբարոսաց քով
կաց և Աստուածոց մատուռներուն
Նմանապէս, Մէջն Ազէքանդր Թէ-
րէի աւարաւութէն մէջ չը մոռացաւ
երբէք իւր ոռ Աստուածս ունեցած
պարտաւորութիւնն : Նա մէծ զգու-
շութիւն ունեցաւ որահպանէլ Աս-
տուածոց տաճարներն և սրբալսցրերը
ազգան ամեն յարձակմանքէ և վտանկ
գէ : Իւր՝ Ասից մէջ ըրուծ արշաւանաց
առեն, ձեռնարկեց վրէժ առնուլ ՚ի
Պարսից, բայց միշտ անվնաս պահպա-
նեց ինչ որ կրօնի օրինոք նուիրագոր-
ծեալ էր, մինչդեռ ընդհակառակն
Պարսիկը այս մատին սասկալի ոճիքներ
գործեցին Յունատառանի մէջ :

Այսպէս ասրեցէք, ըստաւ Սևնե-
կայ, ամեն մարդոյ հետ, որպէս թէ
Աստուած միշտ ականատեսէ ձեզ, և
այնպէս խօսեցէք Աստուածոյ հետ, որ
պէս թէ մարդիկ ունենդիր են Ձեզ :
Հնդկաստանի Պէմալացի ժողո-
վուրդն, յԱստուածոյ միմիայն արդա-
րութիւն կը ինդրէր :

Ապոլօնիսս փիլիսոփան կ'առէր որ
մարդիկ տաճարներու մէջ միայն ոս
ազօմքը պէտք է ընեն . “ Աստուած
մէծ, տուր ինձ ինչ որ կը վերաբերի
ինձ ” :

Սոկրատ, որ գողցես մարդկացին
իմաստութեան մահացու Աստուա-
ծըն էր, կը մտածէր որ մարդկանց առ
Աստուածս ընելիք միակ ազտանքն է
շնորհել իրենց բարին . վասն զի նոքա
գիտեն ինչ որ մեղ համար բարի է .
մինչդեռ մենք կը խնդրենք յաճախ
այնպիսի բաներ, որոնք աւելի չար են,
Որովհետեւ մարդկան թանձր խաւա-

րաւ շրջապատէտ միտքն միշտ յան-
գուգն իրաց և փափագներու կը հա-
կամոթի : Նա կը ցանկայ հարստու-
թեան, որ աղետալց եղաւ այնքան
մահկանացուաց . նա կը ցանկայ փո-
ռոց, որք այնքան քաղմաթիւ անձեւ
անհետացուցած են իրենց կարստեան
անդունդին մէջ . նա զհետ կը պնդէ
փառաւոր խնամութեանց, որք թէի-
երբեմն ուարծանք են, բայց երբեմն
ալ ամբողջական աւերած եւ անկումն
ընտանեաց : Գաղդարինք ուրեմն ան-
մըառթեամբ հետամուտ լինելի այն-
պիսի իրաց, որք միշտ ողորմելի հե-
տեւանաց իլնթացակցին . և թողունք
որ բարեաց մատակարար Աստուած-
ներն գործեն մեղ համար, վասն զի
նորա գիտեն ինչ որ մեղ պիտոց է :

Այս փիլիսոփայն գործեամբ, կը գո-
վէր յետոսգոյ աղօմքն, զոր տսած էր
նախնի բանաստեղծ մամանակ . և մեր-
մազդ, գու տնաւ մեղ ինչ որ բարի է,
երբ մենք զայն կը խնդրեմք, նոյն իսկ
և մեր չը ինդրած ժամանակ . և մեր-
մէ մեր այն խնդրելիքներն, որովք մենք
կը խնդրեմք մեր վիսան ո :

Մարդն է Աստուածոյ սիրելի արարա-
ծըն : Կա միայն է բարորմին տարբեր,
որ մասնակից է բանաւորութէն և խոր-
հրդումութեան, զոր այլ կենդանիք
չունին երբէք : Ահա այս գործութեամբ,
զոր մենք կը խնդրենիմք մեր ծննդեան
ատեն և որ յԱստուածուստ ծագու-
մըն առած է, միշտ մեր և Աստուա-
ծութեան մէջ միտթեան և յարաբե-
րութեան կազն անվնչ կը պահպանի :
Կայսպէս բնութիւնը, այսինքն Աս-
տուած, այնպիսի առատութեամբ
պարգեւած է մարդոց երջանկութիւ-
նըն, որ յայտնապէս կը տեսնաւի թէ
այս գիսուածոյ արդիւնք չէ, այլ Աս-
տուածային բարութեան պարգեւ :

բազմաթիւ արուեստներ, որոց միայն նախատիպն պարգևած է մեզ բնութիւնը։ Հետեւելով բնութեան կաղապարին, մարդկային բանականութիւնը հնարած է բազմաթիւ ստացուածներ մեր կարօտութեան և հանգըստութեան համար։ Դարձեալ բընութիւնն է որ պարգեւած է մեզ, ոչ միայն բանականութիւն, այլ եւ մարմնոյ կազմուածին այնպիսի ձեւը, որ հանգոյն և յարմար է մեր հոգւց հանգամանաց։ Մինչդեռ միւս կենդաննեաց գլուխն դէպ ՚ի յերկիր խոնարհած է։ Աստուած բարձրացոց մարդց դէմքն, եւ կամեցաւ որ նա հայի դէպ յերկինս, եւ իւր աշքերն ուղղուած լինին դէպ յաստեզ։

Աստուած՝ Տիեզերաց արարչագործութեան և կարդադրութեան ժամանակ, միշտ իրեն նպատակ ունեցած է մարդն, այս փութով և առանց խորհրդաց գործուած արարք մը չէ։ Այս Ճշմարտութիւն մ' է։ Աստուած սիրեց զմեղ և կը սիրէ միշտ, նա գըրած է զմեզ տիեզերաց մէջ կարդադրութիւնն սրահելու։ կարելի չէր որ նա բարձրացնէր զմեղ առաւել քան զայս։ Ուրեմն, որպէս զի մարդ զինքն տարբերէ միւս կենդանիներէն, ոգարտական է ՚ի գործ գնել իւր բոլոր կարողութիւնն այնպիսի կեանք մ' ունենալու, որ յարմար լինի իւր արժանաւորութեան և տարբեր անասնոց կեանքէն, որք ՚ի բնութենէ միմիայն զգացողութիւն ստացած են։

Ինչպէս ձին որոշուած է արշաւանաց համար, եղն երկրագործութեան, շունը որարդութեան։ նոյնպէս մարդըն ստեղծուած է երկու նպատակի համար, այն է խորհելու և բանականութեան համեմատ ապրելու համար։ Ահա այսու կը հաստատուի պատիւն, որ աշխարհի վրայ մարդց միակ եւ

Ճշմարիտ բարիքն է։ Արովշետեւ մարդց երջանկութիւնն կախումն ունի ոչ թէ իւր ստացուածոց շատութենէն կամ բազմաթիւ փաղաքշղներ ունենալէ, այլ իւրառաքինութիւնն էն։ Արդմարդը այն ատեն առաքինի կարէ լինիլ, երբ իւր բարյականութիւնն վարդել ընտելացած է բնութեան կանոնաց հետեւելու։ Ահա այս է, որ կը կոչուի պատիւ, այս է, որ կ'անուանի առաքինութիւնն, զոր մոռանալն պատկառանդ և ամօմթ կը պատճառէ։

Թարգ. Դ. Գաղ.

Գ. Տ. Յ. Խամոյելազի։

Գ Ի Ս Ա Խ Ո Ր

Ամսոյս մէջ երեւցող Գիսաւորը, ինչպէս հստ, անշուշա և գաւառները ուամիին մէծ երկիւղներ կը պատճառէ։ Մէք չեմք զարմանար որ տակաւին 18 գարեան քրիստոնէութենէ զինի գիսաւորներու երեւումը մեծ սոսկում կը պատճառէ ռամիկ հասարակութեան վերաց, վասն զի գիւտերէ, որ հնարմատ նախառաջարումներն հասարակութեան համար տեսակը կրօնք գարձան են, և նորա միութէն կանխափալ կարծիքները քերելը խիստ գմուարին է։ գու որչափ որ կ'ուզես համովելու աշխատէ, թէ այս պիսի երեւոյթներն բնական են, Գիսաւորներն տեսակ մի մոլորակներ են, որք ըստ գիտնոց սպիտակագոյն շոգիէ կազմուած են։ որչափ կ'ուզէ ըսէ, թէ նոքա կարող չեն ապագայ չարեաց կամ աղէտից նշոն լինիլ, նա ևս կ'աշխատի զբեզ համոզել, կ'ըսէ, որ եֆիւթրէի մէջ գրուած է, որ այս Գիսաւորի երեւանալը պատերազմի նշան է։ կամ երբ լուսնոց խաւարում պատա-